



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format


**Adapt** — remix, transform, and build upon the material



3887

1861

281.6  
2-29



VI 69  
/ 87

b 2061



ԱՐ

# ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԵՐԻՒ

Ը.Օ.ԳԵՎԻԿ ՊԵՐԵԳԵՎԻՑ

4808  
35970

11/29

සාම්බලපුරය



2010

## ՅԵՅՏԵՐԵՐՈՒԹԵԿՆ

Սուրբ Խրուսաղեմի Պատրիարքական ընտրութեան խնդրոյն վրայօք ժամանակէ մը ՚ի վեր Ազգայնոց երեակայութիւնը չափազանց տաքցած և այն աստիճան հասած է, որ գործը խնդրոյ կերպարանքէն ելլելով, հակառակութեան կերպն ու հանգամանքներն առաջ է՝ երկու ընդգիմախօս կուսակցութեանց մէջ։ Քանի որ մեր Ազգին մէջ՝ կորը կը պնդէ թէ լաւ կը տեսնէ, ու կաղը կը պնդէ որ ուզիղ կը քալէ, զարմանալի չէ ուրեմն որ այս խնդրոյս վրայօք ալ կուսակցութիւններ երեան ենեն. իրարու խօսք չի հասկընան, զերար թշնամինեն, սպառնալիքներ ընեն, մէկ խօսքով յանուն Ազգասիրութեան և Արօնասիրութեան Ազգը վնասի հանգպցունեն, Ազգասիրութեան գիմակով Ազգին ինչքը ցրուելու կամ ընդունայն վատնելու խորհուրդներ յղանան, և ազգավնաա գաղափարներու չար վախճանմը առաջուց նկատած առեննին անգամ, գարձեալ իրենց խօսքին վրայ յամառին, և իրենց անձունի խորհրդոցը և դիսաւորութեանցը առաջ երթալուն զոհեն Ազգին շահն ու բարիքը։

Սահ գործողները անփորձ Ազգայիններ են, որոնք խելքերնուն վհաճը ՚ի գործ գնելու համար ոտքի տակ կառնեն, Եշկեղեցական կանոնադրութիւն, Ազգային աւանդութիւն, և ինչ որ գէմերնին ելլէ, առանց վիատ մը կամ գոնէ գաղափար մ'ունենալու իրենց պաշտպանած խնդրոյն վրայ. և երբ նեղն իմնան՝ խաբէութիւններու կը դիմեն միամիտ հասարակութիւնը խաբելու և իրենց միտքը դրածը քալեցընելու հա-

մար : Ազգային ասպարեզին մէջ այս անփորձ և ան-  
մատչելի արարածներուն դէմ դաս մը մարդիկ կելնեն  
անոնցմէ բազմաթիւ , անոնցմէ փորձ , անոնցմէ հե-  
ռատես , անոնցմէ աւելի Վաղին բարիքը ուղղող , և սուրբ  
Երուսաղէմի Պատրիարքին Միաբանութենէն ըլլալու  
խնդրոյն ջերմ կուսակից . անյուսալի է ուրեմն որ այս  
երկու կուսակցութիւններն կարենան միաբանիլ և  
խնդիրն առանց դժուարութեան լուծուի . և յիրաւի  
անմիջապէս կոփւը կը փրթի երկու կողմին մէջ և եր-  
թալով կը ծանրանայ . աներե՛ս Խմբագիրներ փոխանակ  
խաղաղութիւն քարողելու , Ազգը գրգռելու և զայ-  
րացընելու հնարներ կը մտածեն , և հակառակութիւ-  
նը կսկսի . անփորձ Ազգայինները որ լուսաւորութեան  
ստապատիր տիտղոսը կը կրեն , առանց միտ դնելու նախ-  
նի կամ ժամանակակից աւանդութեանց տրամադրու-  
թեամնը՝ կը պնդեն ու կուխտեն , որ իրենց դիտաւո-  
րութեան համեմատ , Միաբանութենէն դուրս անձ  
մը Պատրիարք ըլլայ . Այս առաջարկութեան դէմ  
Ազգին աւանդապահ մասը ոտք կը կոլսէ , թէ աւան-  
դութեանց դէմէ , և գուցէ անպատեհութեանց տե-  
ղի կուտայ , և թէ' գուրսէն Երուսաղէմի Պատրիարք  
ընարելու մասին առանձին նղովք կայ՝ վաւերական վը-  
կայութիւններով . լուսաւորեալ արարածոյ հոգը չէ  
ոչ նղովք , ոչ աւանդութիւն՝ անոնց վնասուածը դրսէն  
մէկն է , որ Ա անքին հարսաութիւնը իրենց քմացը  
համաձայն վատնէ , տուր ըսած տեղերնին տայ առանց  
դժուարութեան և պատճառաւարանելու , Երուսաղէմի  
Միաբանի մը այս բաները չկրնալ ընելուն՝ շատ աղէկ  
խելքերնին տեղ ըրած է , լուսաւորեաները աղէկ գի-  
տեն՝ որ ուտողը չի գիտէ՝ բրթօղը գիտէ . լուսաւոր-  
եաները աղէկ գիտեն՝ որ իրաւունքէ գուրս բան է  
Ա անք մը մերկացնել , ու կարճատե ձեռնարկութիւն-  
ներու վատնել . բայց ինչ ընեն խեղձերը , ասի իրենց  
վերջին ձիգն է որ կը թափեն . Վմբաները ծաղրեցին ,  
հարուսաները թշնամանեցին , քիչ շատ լաւ կառավար-  
ված Ազգային հաստատութիւններու հոգածումները

քամբասեցին ՚ի լուր ամենեցուն , զրպարտութիւն չի  
մնաց որ չի կուտեցին Ազգային գործերու խառնուող  
բարեսէր անձանց գլխուն , անանիկ կը կարծեն եղեր ,  
որ հոգաբարձութիւն , խնամածութիւն դիւրին բան  
է իրենց համար . և երբ ստակ կայ՝ բարի վարչութեան  
միջոցները չեն պակսեր , այդ բանը մենք ինչո՞ւ պիտի  
չը կրնանք ընել բան , նետվեցան , մէյրն ալ ի՞նչ կը  
նայիս այն սնտուկը որ լեցուն կը կարծէին պարապ գը-  
տան . Առգարարձութիւնը՝ շատ դիւրին կը կարծէին՝  
ամենադժուար տեսան , վայրկեան մը յուսահատեցան ,  
զարմանքը պատեց զիրենք , բայց խաբուելինին յատնե-  
լու չէր գար , բան մըն եր եղաւ . ասոր ճարն ի՞նչ է ,  
Ճորն ստակ , ան այ տուող չի գայ , որովհետեւ լուսա-  
ւորեալ արարածոց և իրենց բերանն եղող արձակերա-  
սան Լրագրաց չի վերաւորած մարդը չի մնաց , որոնք  
զգուանքով և ցաւօք սրոտի սկրսեցին հանդիսատես ըլ-  
լալ լուսաւորելոց անյաջող վիճակին , թէ և խեղճե-  
րուն օգնել ուղեցին ալ նէ , սկրտելինին չի բաշեց . լու-  
սաւորեալները ակնոցը քիթերնին մօրուքնին ձեռքեր-  
նին սկսան մտածել ու մոքերնուն առաջը բերել բոլոր  
Ա անքերը , Եկեղեցեաց Գանձարանները , Ազգային  
կայուածոց տումարները , և ՚ի մեծ զարմանա իւրեանց  
բան մը չի գտան՝ բաց ՚ի Երուսաղէմի Ա անքէն՝ ո-  
րուն Այս Գանձարաններուն բաւական ժամանակէ ՚ի  
վեր ձեռք գտած չէր :

Այս Ա անքին հարատութիւնը իրենց բանին կու-  
գար , և միակ միջոց եր զերենք մեծագործ ցուցընելու  
աշխարհի առջեւ . բայց եկու նայէ որ այդ անմատչելի  
գանձանակը ձեռք ձգելու յաջողութիւնը դիւրաւ ձեռք  
չի մնար , ի՞նչ ընենք ուրեմն , արի՛ք Մասիս , Մեղու-  
և գու Միւնատի Երուսաղէմի Ա անքին վրայօք խօ-  
սիլ սկրսեցէք , ուղածնիդ գրեցէք , Ա անականաց ըն-  
թացքը բամբասեցէք , Պատրիարքը սանկ եր , Դպրա-  
տունը նանկ եր , Տպարանը ոչինչ եր և այն , մէկ խօս-  
քով Պատրիարքը գուրսէն ընտրելու խնդրոյն վրայ պըն-  
գեցէք . Մասիսն , Մեղուն , Միւնատին ասկէ եկել

ի՞նչ քաջալերութիւն կուզեն, ասկէ եվել ի՞նչ նեցուկ կրնան գտնել, շուտ մը Երուսաղէմի խնդիրն երեան կը հանեն, և զբարտութիւններն կը սկըսին անձրեխ պէս տեղալ Ա անքին վրայ, անձրեխ պէս կըսենք, վասրն զի այդ զբարտութիւնները անձրեխ պէս կակուդ են. և որոնց խօսքերը փոխանակ Ա անքը վատահամբաւելու, ու Ա անականներն վհատեցրնելու, եվել եվելօք Ազգին համակրութիւնը Ա անքին վրայ դարձուց:

Ենուրանալի ճշմարտութիւն մըն է որ Պարոն լուսաւորեալները իսպառ կը պնդեն և կը պատերազմին այն բանին վրայօք, որուն անգամ մը ձեռք զարկած գոնըվեր են, ասանկ պատերազմներու մէջ գործածած գէնքերնին, որով իրենց դիմացինք վախցունել կուղեն, Մասիսն, Մեղուն ու Միւնատին, և անփորձ երիտասարդներու ցանցառ խումբն են, որոնց դրօշակին վրայ ազգասիրութեան նուրիական տիտղոսը դրոշմած է՝ ՚ի պատրաստ միամիտ հասարակութեան. տեսնենք այս ինքնակոչ լուսաւորեալներուն լուսաւորութիւնները և մեծագործութիւնները.

Մոռցըված չէ անշուշտ՝ որ տարի մը առաջ Փրկչեան Ազգային Հեւանդանոց մը կար, Մեղուին չը սիրած Հոգաբարձուներուն ձեռքովը կառավարված, այս Հոգաբարձուները բոլոր Ճիգելնին կը թափէին յիշեալ յարկին տակ ապաստանարան մը վիճուռող խեղճերուն և տառապեալ Ազգայնոց վիճակը հոգալու համար, և դպրոց մին ալ ունէին, ուր երեք հարիւրի մօտ աշակերտներ թէ Մայրաքաղաքէս և թէ գրսերէն եկած էին կըթըվելու և ուսմունք սովելու համար, խեղճերուն կերած հայը խիստ ճերմակ չէր, բայց հաց ունէին ուտելու ամեն օր, նստած ելած՝ ու պառկած տեղերնին պէտք եղածին չափ ամենամաքուր չէր ալ նէ, բայց խեղճերը գլուխնին հանգիստ ընելու բարձ մը կամքնանալու անկողին մը ունէին, դպրոցը լուսաւորեալներուն ուղածին պէս իբր թէ չէր, բայց դաստուները երբէք չէին մերժել ազգասիրաբար դաւ,

և ամսական չառնելնուն համար սիրով առանց դժուա-  
րելու կը տանելին իրենց յանձնըված պաշտօնը , վերջա-  
պէս այն Ազգային յարկին տակ գտնըվողներէն և ոչ  
խակ մէկը՝ դռնէն անցնողներէն հաց կամ հագնելիք կը  
մուրար , և ոչ ալ աշակերտներէն գանգատող կար՝ թէ  
բան չեն սովորի՝ և թէ գէշ կառավարված են :

Խեղճ Հոգաբարձուները այնչափ բամբավեցան :  
որ հարկադրեցան հրաժարիլ այն տաժանելի պաշտօնէն  
զոր ՚ի սէր Ազգին գոհութեամբ կը վարէին : Մեղուն  
և Մասիսը յաղթանակել կարծեցին անմտութեամբ ,  
երբ տեսան Հիւանդանոցի Հոգաբարձուներուն հրա-  
ժարումը , և յաղթութիւն գոչելով իրարու հետ պլը-  
վեցան , անշուշտ իրենց կողմնակիցներէն և Հիւանդա-  
նոցի վիճակին վրայօք սուտ տետրակներ հրատարակող  
Ազգասէր անձերէն ալ ինչ ու չները չի լսեցին : Ասոր  
վրայ շատ չի քշեց լուսաւորեալներուն խումբէն թիւ-  
մը անձինք Հիւանդանոցին խնամքը վրանին առին ,  
մե՛ծ մե՛ծ խոստացան , մինչեւ անգամ մեզ ալ պիտի  
խաբէին՝ որ ըրածնին չի տեսած կանխիկ գովաբանու-  
թիւններ ընենք իրենց վրայ , բայց բանմալ չըրին . Այն  
օրէն ՚ի վեր՝ Մեղուն և Մասիսն պապանձած են՝ Հի-  
ւանդանոցի վիճակին վրայօք խօսելու համար , անոնք  
որ երբեմն էջեր կը լեցընէին՝ հիմա խօսիլ բաներնուն  
չի գար . այն բանը որուն համար մենք անկէ աղէկը  
կընենք կըսէին :

Առաջինին չափ ալ ընելու անկարողացան . Մե-  
ղուն , Մեշուխէչադ կարծեմ մահուան անկողին ինկած  
հոգիին հետ կը մաքառի կոր , որ բաւական ժամանա-  
կէ ՚ի վեր լիզուդ Մասիսին լեզուին հետ քիմքերնուդ  
կցվեր է ու չէք խօսիր , Մեղուն մօրուքդ կը սիրես  
նէ շիտակը խօսէ , այս օրերս Հիւանդանոցի վիճակէն  
ի՞նչ լուր ունիս նայիմք . Հիւանդանոցի Մօմատան  
գրամագլւխին այգողքին գացած առտուդ արել ժամը  
քանիի՞ն ելաւ . հինդ վեց ամիսէ ՚ի վեր Մայրաքաղա-  
քիս գպրոցներուն թշուառ կացութեանք գեղ ու դար-  
ման ըլալիք լուր մը կայ Ուսումնական խոր հրդէն , ա-

բեռուդ համար շնորակը գուցէ , Միւնատի՛ չէլեպի՛  
Բաժմնորդական Ընկերութեան առողջութիւնը ի՞նչ  
վիճակի մէջ է , Բարեգործական Ընկերութիւնը Ակ-  
լիկիոյ գաշտին որ ծառին տակը հոգնութիւն կառնէ  
կոր , Մեղու , դուն աւելի աղեկը զիտնալու ես , ու  
անցածներն՝ Ազգային պարտուց վճարմանն համար նը-  
ւէր երիտասարդքաց անունով տուրք մը ժողվովեցաւ ,  
այս ժողվոված տուրքը՝ Ազգին որ մնառուկին մէջ կը  
հանդչի հիմայ .

Եյս հարցումներուն պստասխանելու համար գիւ-  
տենք որ լեզունիդ յաւիտեան անշարժ պիոնի մնայ բեր-  
ներնուդ մէջ՝ քանի որ ձեր համախոհներն են ան-  
կար ձեռնարկուները . ուրեմն մենք պատասխանենք  
այն յուսով որ գուցէ ականջնիդ ալ խցված չէ ճարտար  
թովչի ձայն չառնելու համար .

Լի՛րք Մեղու , Հիւանդանոցէն ունեցած լու-  
րերնիս սա է՝ որ անցեալ օր հիւանդի գեղ եփելու  
համար ածուխ անգամ չի կայ եղեր . պատուհաններէն  
դուներէն՝ անօթի՛ եմք անհանգի՛ստ եմք կը մեռնի՛նք  
կոր ըսողներուն թիւը չափէ դուլս մեծ է և այնչափ  
մեծ որ Հիւանդանոցին մէջ իր վիճակէն գոհ մարդ չի-  
կայ . այն խեղձերը՝ որ իրենց ունեցած ապրուսոր Հի-  
ւանդանոցին նուխրած են՝ իրենց կենայ վերջին վայր-  
կեաններուն մէջ երկու պատառ հայ և յարդեանց ան-  
կողին մը գտնելու յուսով , այսօր ուտելու հաց և նըն-  
ջելու անկողին մը չունենան նէ , ի՞նչ կ'ընեն , այն խեղ-  
ձերն՝ այն պանդուխո ազգայիններն՝ որ իրենց ընտա-  
նիքէն հեռու օտարութեան մէջ հիւանդացած ու ախ-  
տացած՝ Հիւանդանոց կը դիմեն իրենց ցաւոցը դեղ  
դարման ճարելու համար , այն անօգնական ազգայիննե-  
րը՝ փոխանակ առողջութիւն գտնելու , ևս առաւել-  
ախտանան և անբժշկելի հիւանդութիւններ վաստըկին  
նէ , Ազգային Հիւանդանոց ըսմելու ի՞նչ արժանաւո-  
րութիւն կունենայ այն յարկը՝ որուն հիմք պանդուխտ  
և անօգնական տառապելոց ապաստանարան ըլլալու  
համար գրված է .

Անշուշտ Պօմառան գործը գիտնալու ես, քու  
պաշտած զուտուղթալներդ՝ այս գործունէութիւնն  
ունին, որ փոխանակ Ըզգին եկամուտը աւելցընելու,  
Ըզգին տարին ութսուն հազար զուրուշ եկամուտ բեր  
լող դրամագլուխը կսպառեն։ Բայց հոգչէ Երուսա-  
ղէմոյ գործը կիսով չափ կարգի մոտաւ, Երուսաղէմայ  
հարժառութիւններն ողջ ըլլան։

Ուստի մոտիկն խորհուրդը բաւական ժամանակէ ՚ի  
վեր կաղմրիած և նիստեր ընելով Ազգային գպրոցները  
կարգի դնելու վրայ է յուսով սպասելու ատեննիս, ա-  
ռանց ուրիշ բան մը տեսնելու միայն նոյն խորհրդին  
անդամներէն։ Պ. Մ. Ա. յիշատեանին մէկ մոլորական  
հեղինակութիւնը տեսանք այսոց Եկեղեցւոյն Միա-  
պետական՝ կամ Ասհմանադրական ըլլալուն վթայօք,  
ումանք կ'ըսէն թէ այդ հեղինակութիւնը գպրոցներուն  
մէջ Քրիստոնէական նոր վարդապետութեան տեղ  
դաս պիտի տրվի, գուն ինտո՞ր խմացար։ Բաժնորդա-  
կան Շնկերութեան շնկերութեան շնկեր էիր, ի՞նչ  
պատճառ կայ խորհրդականաց վհատութեանը, մեզի  
անունի կուգայ՝ որ պատճառը գուն ես՝ գովելուդ հա-  
մար, վասն վի քու բերնովդ գովուածը վատահամբա-  
ւեցաւ, և բարեասածդ փառաւորեցաւ։ Բարեգոր-  
ծական Շնկերութեան համար Քառումէ ո՞՛Օքնան լրա-  
զիրը գրած էր՝ որ կրօնի խորութեան վթայօք վէճծա-  
գելով տեսակ մը պաղութիւն եկեր է ընկերաց վրայ։  
գուն որ (խօսքս ամօթ) նախապաշարմանց ոգւով չափ  
թշնամի ես, ինչու մինչև հիմայ բան մը չես խօսիր։

Մարդասէր Մեղու, Ըսորեստանի տառապելոց հա-  
մար ժողվրված ստակները արդեօք ի՞նչ ըրիր. Շնկեր-  
ցասիրաց Թանգարանի ընկերներուն պատմածնուն հա-  
մաձայն, կրսեմք թէ տեղը գտեր է և արքանաւոր տեղը  
այսինքն Ըզգին կեանքին ուղղեցին ծոցը։ բայց զար-  
մանալին աս է որ, որի համար կը ժողվրվի, և ուր  
կերթայ. հոգչէ։ Ժողվրված ստակներուն հաշիւը  
լրբագրոյդ միջոցաւ խմաց պիտի տայիք։

Ըզգային պարտուց վճարման համար ժողվրված

ստակը , Ազգին որ պարտքին տրված ըլլալը մարդ չը դիմեր կոր , անհանկ կ'ըսեն որ Հիւնքեար պէյէնտեանը Երուսաղէմ խրկելու ծախքին մէկ մասը խարճը վեր է , իրամէ է մի :

Ի՞նչ զարմանայի հոտառութիւն է ատիկայ , որ քթերնուդ տակն եղած բաներէն հոտ չէք առներ մի . նակ Երուսաղէմի Ա անքը անկարգ տեսաք . որուն բարեկարգութիւնը առեր կայներ էք ամիսներով , գեռ կը յուսաք խեղջեր՝ որ ձեր ուզած Պատրիարքն ընտրելով ուզածնուդ պէս՝ առ ձեռն պատրաստ ստակ դիւրութեամբ գտնաք առնէք ու վատնէք . Ազգը շահելով , Ազգը չի վշտացընելով ստակ ժողվելու ծամքան կրնաք ընտրել նէ՝ ձեռնարկութիւննիդ կը քալէ . ապա թէ ոչ՝ չէ թէ մեր Սահմանադրութիւնը որ Ազգային կենաց անմահարար նեկտարը պի՛ոի ըլլար , աղգայնոց միութեան ջիղերը թուլացընող +ըլլութէրմը պի՛տի ըլլայ , և ըլլալ արդէն սկըսած է . վասն զի դուք Սահմանադրութեան ոգւոյն դէմքանի՞ցս անդամ մեղանչեցիք , ու չը մեղմնչած կը կարծէք ինքրդինքնիդ . Պատճառը դուք էք Լրագիրներ , պատճառը դուք էք Մասիս , Մեղու , Միւնատի . բայց շատը գնաց քիչը մնաց . . . .

Մասիս , Մեղու , Միւնատի , դուք իննդացիք՝ որ Հիւնքեարպէյէնտեանը Երուսաղէմ փոխագրող շոգենաւը ծամբէն արգիւելու համար նետած չուաննիս ձեռքերնիտ մնայ , խնդանիք մենք ալ ուրեմն ձեր կարծառով ուրիշները ծաղրելու ելեր էք . Ա յն չուանը երբէք ձեռքելնէս ելլելիք չունի , այն չուանը պիտի գործածենք մենք՝ ձեր անզուսպ բերանները սանձահարելու համար . այն չուանին կախուած՝ օդոյն մէջ օրմելով պիտի տարուրերին ձերխայտաւա՛ թերթերը . այն թերթերը՝ զոր ամիսափաննելի և անսամնձահարելի կը կարծէք դուք և ձեզի պէսերը , ձեզ քաջալերողներէն ելվել ձեզի սիրոտ տուող խաւարեալ և յետաղէմ անուններով բամբասած անձերնուդ վեհանձնական լուութիւնն է՝ որուն շնորհիւը կապ-

ըիք ցարդ, **Տպագրութեան աղատութեան պատրուակով** ուզածնիդ գրելու համարձակութիւններնուշ գլխուն շատ բաներ եկած էր մինչև այսօր, եթէ փոքրիկ շարժում մ'ըլլոր անոնց կողմէն . և թէ որ ճայն հանողչեղաւ, անիկայ ձեզ իրաւունք տալ չէր, հապա տպագրութեան սահմանափակ աղատութիւնը ձեռքէ չի հանելու չափազանց փափաքն էր, զոր չարաչար գործածեցիք \*

**Միտքերնիս բան մ'ալ եկաւ ձեր Շշմարտախօսութեան և ձեր բանէ մը խապար չունեցող բազմահրմտութեան հարցընելու գիտեմք որ գուք պատասխան, չունիք տալու, բայց մենք պարտականութիւն ունինք հարցընելու \***

**Խւսկիւտարու Ազգային Ռեմարանին նորոգութեանը համար՝ Տէրութենէն արուած 150,000 դուրուշը իր բանած տոկոսեօքը մէկ տեղ ո՞ւր մնաց, կըսեն թէ՝ աղեկ վիճակի մէջ չէ, թէպէտ անանկ տեղ մըն էր “ուր ոչ գող մերձենայ և ոչ ցեց ապականէն. այն մեծ դրամագլուխէն, որուն այնչափ մ'ալ վրայ դրուելով” Ազգ՝ Հիւանդանոցին “Վ ալաթիա ունեցած գետնին վրայի շէնքր պիտի կառուց ցվէր և կամ Խւսկիւտարու խափանեալ Ռեմարանին վերատին բացմանը իբրև դրամական օգնութիւն պիտի պահվէր, այս օրուան օրս հազիւ քսան հաղար զոր բուշ մնացած է՝ նոյն իսկ գանձապահ Ավէվուգեան աղաներուն տուած տեղեկութեանը համաձայն Խոնչպէս հատաւ այդ ստակը . . . .**

**Իսոյց հոգ չէ, Գէորդ կամ Ծրիստակէս կամ Պօղոս եպիսկոպոսներէն մէկը ձեր շնորհիւը Երուսաղէմի Պատրիարք նատելու ըլլան նէ, այդ վատնըված ըստակները տոկոսեօք կը վճարուին . Հիւանդանոցին սեպհական վագըֆներէն հաւաքուած ստակին՝ իրը անմատչելի դրամագլուխ ձեռք չէր զարնըվէր, մի մի այն Հիւանդանոցի նորոգութեան պահվելու համար էր՝ այս ստակին 30,000 զրուշը մէջ է խաղցեր . Պարոն Միւնատի, գուն մունետիկութեան արհեստը ուրիշի չես հարցներ, քեզի հարիւրին տասը տալու ըլլամք նէ,**

սա երկու գրամագլուխներուն ինչ բանի համար վատ-  
նըված ըլլալը կրնամ հարցընել վնառուելու մեզի հաղոր-  
դել գիտեմք որ լաւ տեղեակ ես՝ բայց լեզու չունիս  
խօսելու :

Թու որ այս խնդրոյս վրայ մեզի լուր տալու համար  
հրաշիւք լեզու ելելու ըլլաս նէ, կը զգուշացնենք  
քեզ՝ աղեկ ու շաղըրութիւն րըէ, որ առած տեղեկու-  
թիւնդ՝ Յակոբ Արբագանին և Տէր Առւքիասին և  
Գրումգափուի Խաղական խորհրդին Ա. Երուսաղէմի  
Պատրիարքի ընտրութեան համար խոռովութեան պա-  
րագլուխ ըլլանունվրայօք առած և տուած լուրիդ պէս  
սուտ և պակասաւոր չըլլան : Կառ վաստ ալ մէնք չեմք  
դարմանար . ձեր սովորութիւնն է Վզգալին հաստատու-  
թեանց խախտելուն դէմ ձեզի հետ մաքառող բարե-  
պաշտ ու ազդասէր անձերը խոռովար և չարութեան  
ուղեցոյց կոչել . այդ պաշտօններուն ամենակատարեալ  
պաշտօնեայ և մատակարար՝ ձենէ եվել յարմարագոյն  
մը չէ տեսնուած ժամանակէ մը ՚ի վեր :

Եզդային Սահմանադրութեան հաստատուած օ-  
րերը, Սարգիս Արբագանին Պատրիարք ընտրուած օ-  
րերը, Վզգը իրար անդրնելու համար չըրածնիդ չի խօ-  
սածնիդ չի մնաց, Մեղու, Միւնատի՛, գուրք կ'իջնեկք  
Պատրիարքարան, և ժողովուրդը գրգուելու և ժողովը  
խանդարելու համար աղաղակ կը բառնայինք՝ որ ձեր  
ուզածն ըլլայ :

Միւնատի միոքդ կուգայ՝, որ գլուխդ՝ այն օրերը  
աջէն դէպ ՚ի ձախ իր բնական դիրքէն քիչ մը խոտո-  
րած ըլլալով, քեզ մեղքըցող բարեսիրտ Վզգապետ մը՝  
մէկ հարուածով իր առաջին ուղղութեանը բերաւ,  
կարծեմ այս օրերս ալ գարձեալ նոյն հիւանդութիւ-  
նը քեզ կը տանջէ, Վատուած տար՝ որ այս անգամ ալ  
այնպիսի բարեսէր անձ մը շուտով օգնութեանդ հասնէր :  
Մեղուն ալ ունի այդ հիւանդութիւնը, բայց անիկա՝  
քեզի չափ իր առողջութեան օգուտը չի դիտնալուն՝  
Մեջուխեցան կը խրկէ սովորարար, որ գլուխը կախած՝  
կուզը տնկած՝ ու թեւերն երերցնելով կ'երթայ ակաղ-

դեմնա՝ պէս ամենուն քիթը մտնել կուղէ, և քու առած լրւրերէդ աւելի անճոռնի լրւրեր կը բեռնաւորի ու կուգայ անսնցմով Մեղուին փոքրիկ ուղեղին բուլրտիքը պարապ մնացած անկիւնները կը լեցնէ : Բայց ինչպէս ըսինք՝ Մեղուին լրութենէն կերևայ որ Մեշուխեցան այս օրերս ծանր հիւանդ է : Ուրեմն Մեշուղու, ուրախ եղի՛ր քու բժշկութեանդ ալ ժամը հասած է : Այս միջերգն անցնինք՝ մեր նպատակին դալու համար :

Երուսաղէմի Պատրիարքը գուրսէն ընտրուելուն ոտք կոխող Պարոններ, պատիւ ունինք այս անգամ ալ ողջունելու զձեղ, ինչպէս ողջունեցինք Սարգիս Սըրբագանին Պատրիարք ընտրված օրը . խմացաք ձեզի համար սե լուրը, այդ ինդիրն ալ լուծուեցաւ ձեր չուղած կերպովը . Երուսաղէմայ Պատրիարքը Միաբանութենէն, Աւանդապահներն ասանկ ուղեցին, Ա անքին պայծառութիւն ուղղները ասանկ տնօրինեցին, Ա անքին հարստութեանը փատնվելուն դէմ եղողները ասանկ որոշեցին, և Աստուած ալ որ իր Եկեղեցւոյն փառացն ու պայծառութեան նախանձախնդիրն է՝ ասանկ կամեցեր էր 'ի յաւիտենից :

Լուսաւորեալնե՛ր, ձեզ շողոքորթող ու ձեր բերանըն եղող լրագիրներն՝ այս առաջին անգամ չէ որ զձեղ խաբեցին, դուք առանց գիտնալու, որ անոնք՝ ձեր և Ազգին թշնամիներն են, անոնց ամեն խօսքին ականջ կախեցիք, գրածնուն իրաւունք տուիք, երեմն ալ քաջալերեցիք, որ ուղածնին ընեն : Անոնք ալ ինքնինքնին բան մը կարծելով՝ մէջ նետուեցան, ուղածնին գրեցին, և բանն այն աստիճան հասուցին՝ որ ձեզի նման կոմնակիցներէ զատ ամենքն ալ ձանձրացան 'ի զուր խրատելէ, 'ի զուր զձեղ համոզելէ աշխատելէ և ստակ տալէ : Գիտեմ լրւսաւորեալներ, հիներուն խրատէ ու գործակցութենէ դադրենէն յանչափս գո՛հ եղաք, բայց ստակ չի տալերնէն ոչ. այս վերջինը զձեղ յուստահատութեան դուռն հասուց, շատ մատեցիք ու

վերջապէս տեսաք որ ամեն բանէ առաջ ստակ պէտք է ձեզի և այն ալ Երուսաղէմէ դատութիշ աեղ չեկայ, ուստի խորհուրդի նստաք և ըսէք “ մենք մինչև որ Երուսաղէմի գանձը ձեռք անցրնելու ըլլանք նէ՝ հիմակու հիմայ ձեռքերնիս բաւական ստակ ունինք, որ է Մոմատան՝ դրամագլուխը, Վզգային պարտուց վճար մանն համար հաւաքված նուերը, Շեմարանի վերանորոգութե 150,000 դուրուշը, Հիւանդանոցի վագրֆէն հաւաքված 30,000 դուրուշը և այլն, ասոնք մինչև հատցընենք նէ, Երուսաղէմի խնդիրն ալ մեր ուզած կերպովը կը լուծենք, ու այնուհետեւ երևակայած բարեկարգութիւննիս ’ի գործ կը դնենք ” : Բայց երջանկաբար խնդիրը ձեր ուզած կերպէն բոլորովին տարբեր կերպով լուծվեցաւ, և Երուսաղէմի հարստութիւնները դարձեալ անմատչելի մնացին :

Ահա լուսաւորեալ պարոններուն Երուսաղէմի խնդրոյն վրայօք այսչափ ջերմ ողբ ով պատերազմենուն բուն էական պատճառը :

Այս մնայ մեղլուսաւորեալ եղբայրներ, եղբայրախրութենէ շարժեալ սա համառօտ բայց ազդու խրառը տալ ձեզի, որ եթէ ծշմարտապէս Վզգին բարելաւութեանը նախանձախնդիր էք նէ, Վզգին աւանդապահ կողմին հետ միաբանեցէք, անզուսպ լսագիրները սանձեցէք ու Վզգին պիտոյքը մէկ տեղ հոգացէք, Վզգային Սահմանադրութեան անթերի և անխարդախ գործադրութեան մասին թեւ թեւի տալով խնամք տարեք ’ի յառաջադադիմութիւն Վզգին և հայրենեաց ։ Եթէ այս հրաւերն ընդունելու համար Մասիսին, Մեղուին ու Միւնատիյին հետ խորհրդակցելու և հրաման առնելու կարօտութիւնը կը զգար նէ, կեցիք բարով երկնաւոր Քահանայապետը թէ՛ Սարգիս Արքա զաննուս և թէ Երուսաղէմի նոր ընտրելի Պատրիարքին երկար կեանք պարզեւէ, ուրիշ Պատրիարքի ընտրութեան ձեռք զարնելու ըլլաք նէ՝ նորէն կը տեսնուինք ձեր հետ :

Ե վերջոյ կը խնդրեմք որ Արթնական ժողովոյն ա-


ներեսնամեայլ Ատենապետին ալ մեր կողմէն շատշատ բարե ընէք՝ ու իրեն ըսէք՝ որ դեռ երեսուն տարվան չեղած Ազգային գործերու խառնըլիլը՝ Սահմանադրութեան հակառակ է բոլորովին . բայց ոմանց անզգութութենէն և ոմանց Սահմանադրութեան սկզբանց անիրաւելոյ սովորութենէն , իրեն մէկ առանձնաշնորհութիւն մը եղեր է . ինչ և իցէ . . . թողայս չնորհաց յարգը գիտնար ու թիւնաւոր խրատներէ և անխոհեմիլիրախոյսներէ յորդորեալ չը յանդգներ անզգուշաբար կրօնական խնդիրներու մէջ իր տհաս միտքէն վեր ցատկելով կրօնից փափուկ կապերուն վնասելու , որովզենքը տղայ և ամբարիշտ կոչել չի տար , յիրաւի կը ցաւիմք որ իր տղայ հասակին բարոյականի և թէ կրօնականի մասին վատահամբաւիլը , որ ժամանակին կարիսպիտի զղջայ . բայց . . . .


Գէորգ Եպիսկոպոսին ալ սուրբ աջը կը համբուրենք , ըսէք իրեն որ Ազգը իր Պատրիարքէն գոհ է , Երուսաղէմի Պատրիարքն ալ Միաբանութենէն պիտի ըլլայ , ալ հարկ չի կայ իրեն Պօլսոյ մէջ սպասելու . ձայնը չի հանած՝ իր պսակեալ Պիրուսայի առաջնորդութիւնը վարելու թող զիջանի . եթէ Ազգին Պատրիարք պէտք ըլլայ նէ , Մասիսն Մեղուն կամ Միւնատին հրաւիրակ կը խրկենք իրեն .



1861

1861 սանր ( Ե սիօթամբանաբ )





3887

